

ԳՐԱՆՈՍԵԿԱՆ

Կ Ա Յ Է Ն Ա Ն Մ Ե Ղ Ը

Վ Է Պ

Հեղինակ՝ ՆՈՒՊՈՒՐ ԶՍԵՆՈՒՑԵԱՆ

— Պէջուր —

Մարդկային ընկերութեան մէջ աւան-
դութիւններ կան ինչպէս նաեւ հաւատա-
լիքներ որոնք տարիներու երկնայնքին
նուիրականացած են վերածուելով բացար-
ձակ ճշմարտութեան և խորունկ հաւատքի:

Սկիզբէն ի վեր, աշխարհի վրայ Մար-
դը — զուցէ բնագոյրս — փնտռած է
ճշմարտութիւններ, հաւատալիքներ, որ-
պէսզի անոնք իր որոնող մաքին գոհացում
տան, իր կեանքը և անոր խորհուրդը հա-
տատուն հիման վրայ դնեն: Մարդը ամէն
գործը իր մէջ փնտռած է ճշմարտու-
թիւնը որուն կարենար կասել իրրեւ գե-
րագոյն Ապաւէնը:

Աստուածաշունչ Մատեանը, իրրեւ
Աստուածային ներշնչումով գրուած, վա-
ւերացուած ու կնքուած գիրքերու հաւա-
քածոյ, ճշմարտ է, հետեւաբար անա-
ռարկելի: Կրօնական անտարկելի հաւա-
տալիքներու կարգին կը պատկանի նաեւ
Հին Կտակարանի սկզբնական շրջանի Ծննդ-
նոց Գրքին պատմութիւնը, Աշխարհածնու-
թիւնը, Զրհեղեղը, Ադամ, Եւա, Կայէնն
ու Արէլը: Դժուար է կամ անկարելի դա-
րերու հաւատքով նուիրականացած իրո-
ւութիւններու դէմ երթալ, եթէ երբեք
ուսուցուածն ու նոր վարդապետութիւնը
չէ շահուած տաղանդի բացառիկ շնորհ-
ներով:

Պրն. Նուպար Զարխուտեանի վէպը՝
Կայէն Անմեղը այսօրինակ գործ մըն է ու-
րուն մէջ հեղինակը Կայէնը եթէ բոլորովին
Անմեղ չի հռչակէր բայց անոր ճակատն
խորանուած առաջին Մարդոյ Որդիին ոճի-
րը կը թեթեւցնէ դէպքերու և շարժումնե-
րու, մարդկային հոգիին գանդան երե-
ւոյթներու արտայայտութեանց նուրբ ըն-
դիւղուումով մը որոնք այսպէս կամ այն-
պէս կուզան ըլլալու Կայէնի համար օմեղ-
մացուցիչ դէպք յանցանացոյ:

Կայէն Անմեղը ինքնատիպ գործ մըն
է, որուն ընթերցումը մտային վախիժ մը
կը պարզուէ: Կայէն անունը, զարեբու
մշուշին հասէն, ոճիրին, մեղքին և ա-
նէձքին զրոշմովը կը ներկայանայ մեղի.
հետեւաբար ինքնիր մէջ ողբերգութեան
մը հանդերձանքովը պարուրուած այս ա-
նունը ազատագրել իր ճակատագրական ե-
ղբերգութենէն՝ աւելի քան յանդգնու-
թիւն մըն է:

* *

Այս գրքին մէջ անտրամաբան է Եւա:
Անիկա կ'ատէ Կայէնը որովհետեւ սկզբնա-
կան մեղքին պատճառն է: Սակայն Կայէն
պատճառը չէ՛, այլ՝ արդիւնքը միայն: Եթէ
մէկ կողմէ Եւայի ատելութիւնը Կայէնի
հանդէպ անտրամաբան է իրրեւ մեղքին
շարժառիթը, միւս կողմէ սակայն իրա՛ւ է
հեղինակի դժած պատկերը Եւայի համար
երբ սա փոխանակ ընդգծելու իր անձին
դէմ, կ'ատէ Կայէնը: Մարդկային է Եւա,
իր մեղքով ինչպէս նաև կնոջական հա-
կութեանով:

Գեղեցիկ յորինում մըն է նաև Լիլիթ
իր անյագութեամբը ինչպէս նաև իր կոր-
ծանումովը:

Դժուար է Կայէնի կեանքը, երբ մօրը
ազդեցութեան ներքեւ ամբողջ մարդկային
ցեղը կ'ատէ և հետո կը մնայ իրմէ: Ու-
յետոյ երբ Արէլ Կայէնի առաջնորդութեամբ
լու որսորդ մը կ'ըլլայ, քոյրերն ու եղ-
բայրները ու նոյնիսկ կենդանիները կը
նախընտրեն Արէլը: Այսպէս՝ Եւա կ'անխձ
Կայէնը ու եղբայրները կ'ատեն զինք,
նոյնիսկ բոյսերը կը չքանան իր նայուած-
քին հպումէն: Այս արուամ ու խոցող ի-
րողութիւնները հակակոչող սփոփանքը Ա-
դամի բարեացակամութիւնն ու զուրգու-
բանքն է և Մաէլլայի (Կայէնի կրտսեր
քրոջ) սէրը:

Հեղինակը սքանչելի ձևով ծրագրած
և ներկայացուցած է Ադամի մահը: Մա-
հով միայն, հաւանաբար, մարդ կը սրբուի
օտարերքի կապանքէն՝ ու սկիզբն սկսեմ
հասնելու: Ադամի մահը փոխանակ ցեղին
անդամները իրար բերելու, Կայէնի և միւս-
ներուն միջև աւելի խոր վիճ մը կը բա-
նայ: Աւ Արէլ կ'ըսէ. — սևահ մեռաւ մեր

հայրը քու պատճառովդ: Դուն էիր նաև մեր մոր՝ Եւայի դժբախտութեան պատճառը: Բոլորս կը առաջապահէք որովհետև դուն մեզմէ առաջ ծնար: Դուն դժբախտութիւնը կը կրենք քեզի հետ: Լաւ չէ որ ապրիս մեր մէջ . . .» (էջ 52):

Կայէնի կը մնար դառնալ ու հեռանալ անվերադարձ, սիրեն ընտանի ու թշնամական այդ վայրերէն: Բայց . . . ի՞նչ հրաշք, գետը անցած միջոցին Մաէլլան, իր պըղտիկ քոյրը, միակը՝ իր մասին մտածող, կը կանչէ իր ետեւէն, — «Կայէն՝ եղբայրս, ու կ'իջնայ իր սաքերուն քով հալածուած իր եղբայրներէն: Ծարտարօրէն կառուցուած պատկեր մըն է այս սրտաուռ պարագան, զոր յղացած է հեղինակը:

Կայէն՝ վտարուած ընտանի վայրերէն, ատուած իր ցեղէն, Մաէլլայի փափուկ նայուածքին ու սիրալիր խօսքերուն մէջ կը գտնէ իր սփոփանքը և անով կը հաւատայ թէ իր անունը պիտի յանձնէ դարերուն և պիտի տեսանա՞ցնէ իր յիշատակը մարդկային պատմութեան մէջ: Կայէն լաւատես է Մաէլլայով: Կեանքը իմաստով կը լեցուի իրեն համար ու յոյսով կ'ողողուի. ապրիւք քաղցր կ'ըլլայ ու հեշտութիւններով լեցուն: Կրնայ մտնալ Արէլի անհիւրընկալ ոգին ու եւայի թունաւոր ատելութիւնը: Պիտի տեսէ իր սերունդը: Ու Մաէլլան ծառի մը բարձունքին ապահովութեան վտառհելէ հոքը, կը մղէ կեանքի պայքարը, խօ՛ւ ու անկուն կամքով, ձեռով մը որ նոր է իրեն համար: Կը հալածէ եզնիկ մը, ու հակառակ նշմարելուն որ շրջան մը հոք մայր պիտի ըլլայ, չխնայիր զայն: Զունի այլևս նախկին գուժը: Արէլէն սովորած է անգուժ ու չար ըլլալ: Եզնիկը շալկած, կ'երթայ դէպի Մաէլլան որպէսզի անօթի չմնայ ան: Բայց չի գտներ իր քոյրը: Վայրկենապէս կը հասկնայ թէ Արէլ առեանգած է զայն որպէսզի Կայէն անկարող մնայ սերնդագործելու. որպէսզի յագուրդ գտնէ իր ատելութիւնը: Կայէն կը յուսայ որ զգտնել իր փոքր քոյրը: Կը սուրայ ու կը մռնչէ: Ի զ՛ուր: Արէլ, իր պատասխան Կայէնի հարցումին, ծառի մը տակ փուռած՝ Մաէլլայի անկենդան մարմինը կը ցուցնէ: . . .

Կայէնի համար ինքզինքը իր յաջորդներուն և իր զաւակներուն մէջ յաւերժա-

ցած տեսնելու բնագոյր ամենէն զօրաւոր և մղիչ ուժը եղած էր մի քանի ժամեր առաջ: Արողջ աշխարհ մը կը փլի Կայէնի ներսիցին: Այլևս զաւակներ պիտի չկարենայ ունենալ:

Ապրող էակներ, կենդանական աշխարհին մէջ, տեսակի գոյատեւման համար կը պայքարին: Այս՝ հիմնական շարժառիթներէն մէկն է կեանքի. այդ բնագոյն գահացում տալու համար ոչինչ կը խնայեն, Կայէն բացառութիւն մը չի կրնար ըլլալ անշուշտ: Հոս՝ հեղինակը կը բացատրէ եւ կը վերլուծէ Կայէնի ներաշխարհը: Արէլը սպաննելու համար չէր որ լախտը կը բարձրացնէ. կրնայ ներել շատ մը անգթութեանց. բայց չի կրնար լուս մնալ երբ անարդար կերպով զինք կը զրկեն իր սերունդը յաւերժացնելու բնական իրաւունքէն: Երբ փոքր քոյրը Մաէլլան, սիրած ըլլալուն համար կը զրկուի իր կեանքը ապրելու արդար իրաւունքէն, կ'ընդգդի Կայէն: Համակրելի թշուառը, ճակատագրին զոհը՝ Կայէն, եղբայրասպան մը կ'ըլլայ արդարութեան ու ճշմարտութեան ի խնդիր պայքարելուն համար վճարելով զարերու նախատինքին դատակնիքը, իրր գին:

* * *

Ռորապէս մշակուած ծրագրի մը համաձայն կառուցուած գործ մըն է Կայէն Անմեղը: Եկարչագեղ պատկերներ, որոնցով լեցուն է ան, կեանք կուտան պատմութեան: Կարծես ներկայ դարուս մէջ պատահած զէպք մը ըլլար, որուն մէջ գործող անհատները կենդանի ըլլային:

Հեղինակը կը ներկայացնէ Ազամն ու Եւան, այնպէս՝ ինչպէս որ են բոլոր Ազամները և Եւանները փոքր կամ մեծ նրամանութեամբ:

Կայէն կը թուի ձերբազատուել գարերու կնիքը կրող անէծքէն, իր ճակտին խարանուած մեղքէն, պատճառներով՝ որոնք շատ ճարտարօրէն յորինուած են հեղինակին կողմէ, որոնք կը խօսին բանականութեան: Հաւանաբար երբ Կայէն կը սպաննէ Արէլը, ան այլևս կը դադրի իր եղբայրը ըլլալէ: Արէլ կը դառնայ անարդարութեան ոգին ու Կայէն՝ արդարու-

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Ե Կ Ե Ղ Ե Յ Ա Կ Ա Ն Ք - Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

● Ուր. 20 Օգոստ. — Այսօր, Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Աւագ Իորանին վրայ իր անդրաւորական Պատարագը մատուցող Նորընծայ Հոգ. Տ. Շահան Արղ. Սվանեան:

● Շր. 21 Օգոստ. — Այսօր, Մայր Տաճարի Աւագ Իորանին վրայ իր անդրանիկ Պատարագը մատուցող Նորընծայ Հոգ. Տ. Վաղզէն Արղ. Գրգրեան:

● Կիր. 22 Օգոստ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Իորանին վրայ: Ժամարան էր, ըստ սովորութեան, նորընծայներուն վարժիչն ու ուսուցիչը՝ Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արբանանեան, որ խոսեցաւ անոնց խրատական քարոզ մը: Ըստ սովորութեան, իրեն կը պատարկէին երկու Նորընծայները:

● Ուր. 27 Օգոստ. — Ս. Յակոբեանց Մայր Տաճարին կից՝ Ս. Էջմիածին մատրան մէջ պաշարամ վաղուան նախատեսակին նախագահեց Գեր. Տ. Նորայր Եպս. Գողարեան:

● Շր. 28 Օգոստ. — Տօն Նաղակարի Ս. Էջմիածին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Էջմիածին: Ժամարան էր Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Զինչեան:

— Կէսօրէ ետք, ամբողջ Միաբանութիւնը, Գեր. Տեղապահ Ս. Հօր զլխաւորութեամբ մեկնեցաւ Գեթեմանի ձորը ու «Հրաշափառ» ճակատի մատուցող Ս. Աստուածածնայ Տաճար, ուր պաշտուեցան Կիրակոսեանքը, երկօրեան ժամերգութիւնն ու Վերափոխման մեծահանգչու նախատեսակը:

Իրիկեակէմին, Գեր. Տ. Նորայր Եպս. ի նախագահութեամբ, կատարուեցան «Եկեացէ» և «Նկուս» և ապա առաւօտեան ժամերգութիւնը: Սուրբ զիշերին, Միաբանութիւնն ու Ներկայ հասարակակաները զոհունակութեամբ վերադարձան Մայրավանդ:

● Կիր. 29 Օգոստ. — Վերստիկ Ս. Առաւօտուն, Գեր. Տեղապահ Ս. Հայրը ի գլուխ Միաբանութեան:

Քեան պաշտպանը, սխորհրդանիշը ու ժին և ճշմարտութեանն:

Համակրելի և շնորհալի զրոյ մըն է Գրն. Նուպար Զարխուտեան: Հաճելի այս նորութեան քով հետաքրքրական պիտի ըլլար սպասել իր յաջորդ հատորին:

ԶԱԻԷՆ ՎՐԴ.

բանութեան. ինքնաշարժերով մեկնեցաւ Գեթեմանի Ս. Աստուածածնայ Տաճար, ու կարեզազարէ մը ետք՝ Հրաշափառ» ճակատի մատուցող Ս. Աստուածածնայ Տաճարէն ներս, ուր մատուցուեցաւ օրուան ճակատար Ս. Պատարագը՝ Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարան էր Գեր. Տ. Նորայր Եպս. Գողարեան: Պատարագի Սրբազանը քարոզեց «Երկու դիմելի վերջնութեան» և յամենայն վտանգից մերոց բնանարով: Ըստ թէ ամէնքս ալ ենթակայ ենք վերջնութեան, որմէ ազատելու համար մեր ուժերը անբաւական են, ուստի կը կարօտանք զերազանց ոյժի մը օգնութեան: Եւ այդ օժանդակութիւնը պիտի ստանանք Տիրոջմէ. բարխոսութեամբ Սրբոց և մանանդ Ս. Կոյսին: Ս. Կոյսը եղաւ օրինակելի մայր մը, արի ու հաւատաւոր, ոչ միայն երբ իր Միածին Որդին հրաշագործութիւններով կը փառաբարկէր ամենուրեք, այլ և երբ ըն խալին վրայ զամուսնամենամանր անարդարեաններու կ'ենթարկուէր: Ս. Պատարագէն ետք, Գեր. Ժամարար Սրբազանը նախագահեց «Անդառան»-ին: Արարողութեան աւարտին, Միաբանութիւնն ու ժողովուրդի հոծ բազմութիւնը վերադարձան Մայրավանդ:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուեցան «Անդառան», և երկօրեան ժամերգութիւն և նախատեսակ: Արարողութեանց նախագահեց Գեր. Տ. Նորայր Սրբազան:

● Բշ. 30 Օգոստ. — Տիեզերք մեկնեց: Սուրբ Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիր: Ժամարան էր Հոգ. Տ. Կիրեղ Վրդ. Գարիկեան: Ս. Պատարագէն ետք, Գեր. Տ. Նորայր Սրբազանի նախագահութեամբ կատարուեցաւ օրուան յատուկ հոգեհանգստեան կարգը, թէ՛ Մայր Տաճարին մէջ և թէ՛ գաւիթը: Տ. Կիրեղ Պատարագի շիրմին վրայ, Քիշ ետք, նոյնը կրկնուեցաւ Հին կրատան և Չամթաղի զերեզմանավայրերուն մէջ:

● Կիր. 5 Սեպտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան վերնատան Երաշխաւոր Ս. Աստուածածին մատրան մէջ. Ժամարան էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան:

● Բշ. 6 Սեպտ. — Վաղուան նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Գեր. Տ. Նորայր Եպս.:

● Գշ. 7 Սեպտ. — Ս. Յովակիմյայ Եւ Աննայի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Ս. Յովակիմի զերեզմանին վրայ: Ըստ սովորութեան, Ժամարան էր Տաճարին Տեսուչը՝ Հոգ. Տ. Գեորգ Արղ. Նազարեան:

● Շր. 11 Սեպտ. — Կիրակոսեանք, ժամերգութիւնն ու վաղուան նախատեսակ պաշտուեցան ի Ս. Յակոբ: Հանդիսակցեան էր Գեր. Տ. Ռուբէն Արքեպիսկոպոս:

● Կիր. 12 Սեպտ. — Կիւս Գօտի Ս. Առաւօտամի: Սուրբ Պատարագը մատուցուեցաւ Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ: Ս. Կոյսի զերեզմանին վրայ, Ժամարան էր Հոգ. Տ. Շահան Արեղայ